

ՄԵԼԳՈՆԵԱՆԻ ՍԱՆՈՒՑ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՆԱՇԿԵՐՈՅԹԱՆԱՒՔԸ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ՄԵԾ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆ

**ՇԱՒԱՍՊ ՊՈՅԹԱԼԵԱՆ ԿԸ ՅԱՅՏԱՐԱՐԵ. «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՅՍ
ԹԱՓՈՎ ՅՈՒՍԱԾ ՅԱՌԱՋԻԿԱՅ ՏԱՐԻ ՄԱՅԻՍԻՆ ԿՐՆԱԾՔ ԸՍԵԼ
ԹԷ 2005-ԻՆ ՄԵԼԳՈՆԵԱՆԸ ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿԵ ԻՐ ԳՈՅԵՐԹԸ»**

Կիրակի, 7 Նոյեմբերին, Կիպրոսի Մելգոնեանի Սանուց Միութիւնը կազմակերպած էր ճաշկերոյթ-հաւաք մը՝ ի նպաստ Մելգոնեան Կրթական Հաստատութեան գոյերթին: Կեսօրուան ժամը 1.30-ին, շուրջ 320 հայորդիներ՝ Նիկոսիայէն, Լառնաքայէն ու Լիմասոլէն արդէն ժամանած էին Ալամպրա շրջանին մէջ գտնուող «Խրիսթիանա» ընդարձակ ճաշարանը՝ իրենց օրակացութիւնը յայտնելու Մելգոնեան Կրթական Հաստատութեան: Օրուան պատուոյ իիւրն էր Մելգոնեան բարերար եղբայրներու շառաւիղներէն, իրենց եղբօր քոռը՝ ժագ Մելգոնեան, որ այս առիթով յատուկ ժամանած էր Կիպրոս: Պէյրութէն ժամանած էր Լիբանանի Մելգոնեանի Սանուց Միութենէն պատուիրակութիւն մը՝ նիւթական ու բարոյական օրակացութիւն յայտնելու Կիպրոսի Մելգոնեանի Սանուց Միութեան: Այս առիթով, Լիբանանէն ժամանած էր նաեւ «Արարատ» շաբաթաթերթի խմբագիր, նախկին Մելգոնեանցի Ահարոն Շխըրտըմեան:

ճաշկերոյթ-հաւաքը սկսաւ Մելգոնեան Կրթ. Հաստատութեան քայլերգին յոտնկայս երգեցողութեամբ: ճաշկերոյթ-հաւաքին բացման խօսքն ու հանդիսավարութիւնը կատարեց Պրն. Մասիս Տէր Բարթող, որ իրաւիրեց Լառնաքայի եւ Լիմասոլի հոգեւոր հովիւ Տէր Մաշտոց քինյ. Աշգարեանը՝ օրինելու սեղաններն ու ներկաները:

Տէր հօր աղօթքէն ետք, օրուան հանդիսավարը անդրադառնալով հաւաքին նպատակին՝ ընդգծեց նիւթական կարողականութեան կարեւորութիւնը՝ դիմակալելու դատական գործընթացէն ակնկալուող մեծագումար ծախսերը: Ան շեշտեց, թէ հակառակ Մելգոնեանը փակելու որոշումին՝ հայութեան մեծամասնութիւնը պիտի շարունակէ պայքարը անոր գոյատեման ի խնդիր՝ հաստատելով, որ այդ որոշումը ստեղծած է ընդվզման ընդհանուր ալիք մը տարբեր հայագաղութեանու մէջ: Ապա, խօսք տրուելով օրուան պատուոյ իիւրին՝ ժագ Մելգոնեան անգլերէնով իր զայրոյթը յայտնեց դպրոցը փակելու որոշման առնչութեամբ՝ ընդգծելով, որ վարժարանը կը մնայ ազգային ինքնութեան

պահպաննան գլխաւոր կռուաններէն մին: Ան իր անվերապահ զօրակցութիւնը յայտնեց դպրոցին գոյատեւման ի խնդիր կատարուող պայքարին՝ դատապարտելով զայն փակելու ազգաքանդ որոշումը: Ան ողջունելով Մելգոննեանի Սանուց Միութիւններու ստանձնած յանձնառութիւնը՝ հաստատեց, թէ վարժարանը պէտք է մնայ բաց հայ սերունդներուն առջեւ, ջանքելով ազգային լեզու եւ գիտակցութիւն, մշակոյթ ու պատմութիւն: Ան հաստատեց որ ոչ ոքի իրաւունքն է փակել բարերարներուն կտակած վարժարանը:

Որմէ ետք, յանուն Լիբանանի Մելգոննեանի Սանուց Միութեան վարչութեան, խօսք առաւ Թալին Պապիկեան, որ իր ողջոյնները փոխանցեց բոլոր Սանուց Միութիւններուն եւ յատկապէս Կիպրոսի Սանուց Միութեան, որ վճռած է շարունակել պայքարը ի խնդիր Մելգոննեան կրթ. Հաստատութեան: Ան հաստատեց, թէ Լիբանանի մելգոննեանցինները կը մնան զօրավիզ Կիպրոսի իրենց եղբայրներուն եւ քոյրերուն, յարելով, թէ Լիբանանի հայ գաղութը խոր մտահոգութեամբ կը հետեւի Մելգոննեանի շուրջ զարգացումներուն եւ ճակատագրին. ան ընդգծեց, թէ Լիբանանի մելգոննեանցինները լայն աշխատանքով կը շարունակեն իրենց պայքարը՝ նիւթական, բարոյական եւ քարոզչական առումներով՝ խափանելու այդ ազգավճառ որոշումը եւ զօրակցելու վարժարանի գոյերթին:

Անկէ ետք, խօսք առնելով Կիպրոսի Մելգոննեանի Սանուց Միութեան ատենապետ Պրն. Շաւասպ Պոհճալեան՝ ամփոփ ակնարկ նետեց այն աշխատանքներուն՝ որ անցեալ ամիսներուն կատարած է Սանուց Միութիւնը տարբեր ոլորտներէ ներս՝ քարոզչական, նիւթական, քաղաքական, բարոյական ու դատական: Ան ողջունելով Կիպրոսի կառավարութեան ու քաղաքական կուսակցութեանց վճռական կեցուածքը ի նպաստ Մելգոննեանին, հաստատեց, թէ Կիպրոսի պետութիւնը ամուր նեցուկ է Մելգոննեանի դատին, յայտնելով, որ հայեր մինչ դպրոց կը փակեն՝ յոյներ կ'ուզեն հայ դպրոց պահել: Ան շեշտեց, թէ հակառակ բոլոր համոզչական ու սիրալիր ջանքերուն՝ ՀԲԸՄ-ի Կեդրոնին հետ կատարուած՝ նման որոշում չկայացնելու համար, դժբախտաբար առնուեցաւ ազգավճառ որոշում, որուն համար Սանուց Միութիւնները հարկադրուած կը դիմեն դատարան: Ան ցաւ յայտնեց, որ հայը հայուն դատ կը բանայ, բայց ընդգծեց, թէ այլ ելք չկայ Մելգոննեանը փրկելու համար: Ան յայտնեց թէ ՀԲԸՄ-ի Կեդրոնը դժուարութեան մէջ է, երբ անոր նախագահը ամէնուր կը դիմակալէ Մելգոննեանի հարցը, միշտ անոր ընդառաջ կու գայ իր ձախող որոշումին հետեւանքը: Ան ըսաւ, թէ այսօր

մեծ գօրաշարժ կայ ի նպաստ Մելգոնեանին՝ Հայաստանէն մինչեւ Լիբանան ու ԱՄՆ, Եւրոպայէն մինչեւ Աւստրալիա. ան շեշտեց, թէ ստեղծուած է լայն համագործակցութիւն բոլոր Սանուց Միութեանց միջեւ: Ան հաստատեց, թէ նիւթականի մեծ կարիք կայ, քանի դիմացի կողմը ունի ուժեղ նիւթական ու նեցուկ. ան շեշտեց, թէ Սանուց Միութեան ուժը հայ ժողովուրդն է, եւ անոնք, որոնք հաւաքուած են այս հաւաքին՝ որ ապացոյցն է համազգային պոռթեկումի: Մինչ, պրն. Շ. Պոհճալեանի խօսքերը կ'ընդմիջուեին որոտընդոստ ծափահարութիւններով, ան բուռն կերպով դատապարտելով Մելգոնեանը փակելու եւ հայ սերունդները հայեցի դաստիարակութենէ զրկելու ՀԲԸՍ–ի Կեդրոնին որոշումը, հաստատեց, թէ «աշխատանքի այս թափով յուսանք յառաջիկայ տարի Մայիսին կրնանք ըսել թէ 2005–ին Մելգոնեանը պիտի շարունակէ իր գոյերթը» նոյնինքն Մելգոնեանի մէջ. ան հաստատելով, թէ իր խօսքերը լաւատեսութեան կամ խանդավառութեան հետեւանք չին, այլ՝ պայքարի ու համաժողովրդական բնոյթի ընդվզումի արտայայտութիւն, շեշտեց, թէ Մելգոնեանը կը պատկանի հայ սերունդներուն: Ան այդ որոշումը առնողները նմանցուց Հիթերի բանակին, որ գրաւելով աջ ու ձախ, աւելի ուշ խորեցաւ իր իսկ ծուղակին մէջ: Ան յոյս յայտնեց, թէ պայքարը կը տանի յաղթանակ, աւելցնելով՝ որ պայքարը կը շարունակուի:

Խանդավառ այս ոգեւորիչ մթնոլորտէն, շատեր իրենց քսակը լայն բացած մասնակցեցան նուիրատուութեանց, որմէ գոյացաւ պատկառելի գումար՝ ի նպաստ դատական գործընթացին: Ապա, Մելգոնեանի սաներ կատարեցին գեղարուեստական կոկիկ յայտագիր. որմէ ետք, տեղի ունցաւ վիճակահանութիւն: Զեռնարկը իր լրումին հասաւ աննախընթաց ու բացառիկ յաջողութեամբ:

Երեկոյեան, ժագ Մելգոնեան, ընկերակցութեամբ Սանուց Միութեան վարչութեան անդամներուն՝ ուղղուեցաւ Մելգոնեան կրթական Հաստատութիւն՝ իր զմայլանքը յայտնելով հաստատութեան շքեղութեան: Ան անձանք շփուելով աշակերտութեան հետ՝ խոր տպաւորութիւններով հեռացաւ իր հարազատներուն հիմնած կրթօճախէն՝ խոստանալով պայքարի ի նպաստ Մելգոնեան կրթական Հաստատութեան գոյերթին: